



ԲԱՐՁՐԱՎԱԼԵՊ

Թ. ՏԱՐԻ ԹԻՒ 10.

1854

ՄԱՅԻՍԻ 15.

ԲԱՐՈՑԱԿԱՆ

ՑԱՀԱԳՍ ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ

‘Լախաշաւիդ’ :

ԱԵՌԱՔ ՀԱՄ յԵՂԱՓՈԽՈւԹԻՒՆՆԵՐ
ԸՐԻՆՔ :

Այս վերջինը, փետրուարի 24ինը (1848), ամբողջ ժողովուրդը շարժման մէջ ձգեց : Ակէց աւելի մարդկանց խառնագործութիւն եղած չէ, ասկէց աւելի սոսկալի շփոթութիւն տեսնուած չէ :

Ամենէն խեղջ գեղերէն ինչուան մեծամեծ քաղաքները, ողորմելի բանուորէն սկսեալ ինչուան իշխանները, ամէնքն ալ հաւաքուեցան, ամէնքն ալ կրցան, ու ամենուն ալ պէտք եղաւ երևան գալ : (Օ արմանալի բան, բոլոր այս շարժմաննէն մարդ մը չծնաւ, մարդ

մը չմնաց : Ա անաւանդ թէ շատերն ալ, որոնք որ մարդիկ կը կարծուէին, արհամարհանաց մէջ մեռան : Եւ Գաղղիա կը վնտուէ, կը սպասէ միշտ անոնց որ կը պակսին :

Անտարակոյս կան մարդիկ որ զմեզանդնոց եզերքը կը բռնեն . և պէտք է շնորհակալ ըլլանք Աստուծոյ . բայց այսպիսիք անցած ժամանակի մարդիկ են . քաղաքագէտ մարդիկ, կրօնասէր մարդիկ, զինուորական գլխաւորներ, դատաւորներ . ասոնց վրայ խորին խոհականութիւն կը փայլի, մէկ ցընադադիւտ աներկիւզութիւն մը, մէկ զարմանալի նուիրում մը հասարակաց գործերու . բայց իրենք ալ անոնցմէ են “

ըոնք կը գանգատին թէ չորս կողմեր նին մարդ չկայ, որոնք մեծամեծ պիտոյքը կը ճանշնան, և իրենց անբաւականութիւնը կը խոստովանին : Ի՞նչ չափ գործքերն որ կը տեսնան ու չեն կրնար կատարել, այնչափ չարիք որոնց գարման ընելու ճար չունին, ամենէն աւելի բարձրաձայն կ'աղաղակեն . Ո՞արդիկ չկան :

Իրաւցընէ զրեթէ ընդհանրապէս մարդիկ իրենց վիճակին պահանջածէն վար են . զրեթէ առ հասարակ առջի աստիճանը բռնած են երկրորդ կարգի մարդիկ, որ երևելի ու շատ օգտակար մարդիկ կ'ըլլային, նաև մեծամեծ մարդիկ կը սեպուեին, թէ որ աւելի նուաստ պաշտօնի վրայ ըլլային, և ոչ ուր որ ժամանակիս թշուառութիւնը ու կարոտութիւնը բռնադատած է զիրենք որ ըլլան, որով որ շատ չափաւոր մարդու գործք կը տեսնան, ու շատ չափաւոր մարդիկ կ'ըլլան : Ո՞իով բանիւ զրեթէ ամէն տեղ մեծամեծ գործոց համար մարդ կը պակսի . Ի՞ստուծոյ մարդ, բանի գործքի մարդ, նախախնամութեան մարդ ուր են :

Ի՞մենեին տարակոյս չկայ որ, ինչպէս առաջուց ըսի, այդպիսի մարդիկ Ի՞ստուած կը կազմէ ու կու տայ : Ի՞ւ իրաւ երկար ատենէ 'ի վեր է որ Ի՞ստուած այդպիսի մէկը չէ տուած . կամ թէ կազմելու ու տալու ալըլլայ, դաստիարակութիւնը զանոնք կ'աւրէ : Ի՞ստու հիմակուան ընկերութեան զարհուրելի վիճակը՝ մեր մահաբեր ժամանակը՝ զանոնք կ'ապականէ կամ աներեւոյթ կ'ընէ . և Ի՞ստուծոյ անէծքը մեր աչքին առջեւ կործանեց անոնց հըպարտութիւնը, որոնց վրայ աւելի յուսերնին դրեր էին :

Ի՞մենեին տարակոյս չկայ որ հիմայ ոչ ոք իր եղբօրմէն աւելի լսւագոյն վիճակ ունի . ամէնքն ալ պէտք է իրենք զիրենք մեղաղբեն ու հառաշեն :

Ի՞մենեին տարակոյս չկայ դարձեալ որ այսօրուան օրս բարի նախանձ մը բորբոքած է, բարւոյն յօժարութիւն, և միանգամայն եռանդնոտ իղձ մը մեծ

մեծ գործքեր տեսնելու . այս բանս մարդ չի կրնար ուրանսալ . բայց նոյնպէս այս ալ պէտք է խոստովանիլ, որ այս ամէն բանիս մէջ հապարտութեան, անձնապիրութեան և ողորմելի տկարութեան ոգի մը տիրած է :

Իշրոր Ի՞ստուած հածեցաւ Ժէ դարը կազմել և զիաղղիայն փրկել, կենաց շունչ մը փչեց շատ մը մարդկանց վրայ, թէ աշխարհական և թէ եկեղեցական . բայց ամէնքն ալ քրիստոնեայ, խոնարհ և զօրաւոր . ազգեց անոնց հաստատուն սրբութեան հետանձնութայութեան փափաք մը, զեղեցիկ ընտրութիւն մը գործոց . միով բանիւ արի սիրտ մը և մեծամեծ բաներու անյողղողդ հաստատութիւն մը, որոնցմէ մենք բոլորովին զուրկ ենք . և եւքը, համառօտ ըսենք, մեծամեծ գործքեր տեսան . վասն զի փառասիրութեամբ մտքերնէն չէին անցըներ որ իրենք ընեն այն բանները :

Ի՞ստարակոյս շատ աղեկ իմացած պիտի եղած ըլլան որ այն դարուն մէջ մեծ բան մը կը պատրաստուէր . բայց ոչ երեւէք պարծենկոտութեամբ բոլոր աշխարհէք կը հոչակէին . իրենք զիրենք ալ հոչակելու կը վախեին :

Ոչ երբէք Ժէ դարուն մեծ մարդիկներէն մէկը բերնէն հանեց . Ժէ դարը . . .

Ժէ դարը իրենցմէ ետև անուն հանեց . իսկ մենք, զեռ երեկ աշխարհէք եկած, Ժթ դարը ամէն պարծանքով լեցուցինք : Ո՞եր դարը յառաջադիմութեան դար հոչակած ենք : Իրաւ արտորանքով մը կ'արշաւէ . ստուընելը երկաթէ և թէւերը կրակէ են . բայց իր քայլերուն տակը երկիրս կը դոզզըզայ և կը փախչի . և գուցէ զեռ իր հասունութեան հաստատուն ժամանակը չտեսած՝ իւր ընթացքը կատարէ :

Ո՞եր մէջը խելմը մարդ կայ, որ կուսակցութեան մարդիկ կ'ըստին : Ի՞սյայդ ինչ ըսել է . և Կ'աղղղիայն ասկէ ինչ ակնկալութիւն կրնայ ունենալ :

Կուսակցութեան մարդիկ . ըսել է, մարդիկ՝ որ թէ որ կողմ մը չպոնեին :

բանի մ'ալ չեին գար . մարդիկ՝ որոնց
առօրեայ կրքերը և շահախնդրութիւ-
նը չափէն աւելի կը մեծցնեն կը բար-
ձրացնեն կը բարդեն արդիւնքնին՝ կու-
սակցութեան պիտոյիցը համար :

Տարակոյս չկայ որ թշուառութեան
ատեն արդար կուսակցութիւններ և
հարկաւոր կուսակցութիւններ ալ կ'ըւ-
լան :

Ի՞այց այն մարդը որ իւր հայրենիքը
կը փրկէ, կուսակցութեան մարդ չըլլար .
կուսակցութենէ կը հեռանայ, կուսակ-
ցութեանց կը տիրէ՝ իր նուիրմանը, իր
հանձարոյն և իր դիտաւորութեանը
բարձրութենէն, և զանոնք ամէնը միա-
բան կը հաւաքէ :

Այդ է ձմարիտ զօրութիւնը, այդ
է ձմարիտ փառքը :

Խակ կուսակցութեան մարդիկ բնչ-
են, բնչ կրնան ընել :

Եղբեմն իրենց բնաւորութեանը
կամ մոտացը մէջ այս կամ այն կատարե-
լութիւնը կամ պակսութիւնը կ'աւնե-
նան կամ թէ պարագայից դիպուածը
այնպէս կը բերէ որ կը բարձրանան ա-
նոնց ձեռքովը, որոնք որ անոնց բարձրա-
նալովը վայրկենական շահ մը կը յու-
սան :

Այն ատենը այնպիսիներուն ամէն
բանը կը մեծցնեն . այնպիսիները բան
մը չեն ըներ, բան մը չեն հրատարա-
կեր, որ զարմանալի չըլլայ . անոնք են
այն ատենուան դրօշակը . կամայ և ա-
կամայ այնպիսիներուն պատիւը կը
պահէն : Այնպիսիներուն շահուն հա-
մար տեսակ մը պարտաւորութեան կ'ըւ-
լայ, որ մինչեւ վերջը պէտք է առաջ
տանիլ :

Այս բանը կուսակցութեան մարդիկն
ալ լաւ դիտեն, ու աւելի խելացիները
ծածկաբար կը խոստովանին ալ, սպա-
սելով որ ատենին յայտնի ալ նոյն բանը
հրատարակեն :

Ա աթսուն տարուընէ ՚ի վեր քանի
այսպիսի խաբեթայ երեւլներ չունե-
ցանք, քանի այսպիսի սուտ մեծամեծ
մարդիկ չի տեսանք :

Որչափ մարդիկ, քանի մը սսակի

արժէք ունեցող՝ կամ ամենելին արժէք
մ'ալ չունեցող, յանկարծ օր մը ամէն
բան իրենք եղան, և երկրորդ օրը ի-
րենց ունչութեան մէջ նորեն աներեւու-
թացան . անոնց յիշատակը այնպէս ջըն-
ջուած է, որ երբեմն մարդ կը զարմա-
նայ թէ ինչպէս լսութիւն տիրած է ա-
նոնց չորս դին, և ապշած կը մնայ երբոր
անոնց անունը լսելու ըլլայ և դեռ ողջ
ըլլանին իմանայ . այնչափ չխօսուիր
վրանին :

Ի՞աւասիկ այն մարդիկը, որ ունե-
ցանք :

Ի՞այց այնպիսի մարդիկ, որոնց չորս
կողմը կը հաւաքուին, այնպիսի մար-
դիկ որոնց դիմացը նախանձը երես չու-
նի, այնպիսի մարդիկ որոնցմէ կրքերը
կը պատկառին

Այնպիսի մարդ չի կայ . կամ թէ
որ կայ ալ, նախախնամութիւնը ձեռ-
քերնէն չէ բռնած . գահակալութիւ-
նը իրենցմէ ետ է մնացեր . կամ թէ
իրենք, նախախնամութենէ ետ են մնա-
ցեր, և անոր հրաւիրանացը լուռ կը
կենան :

Անչ գիտնամ. թերեւս այնպիսի բան
կայ վրանին, որ ես չեմ գիտեր, և աշ-
խարհք չի ճանչնար, բայց Աստուած ձեռ-
քերնէն չի բռներ, և չեն ըլլար մարդ
Աստուածոյ աշխարհքիս փրկութեանը
համար :

Շատ անգամ այն բաները անհոգ
մնացած կամ շողզորթութեամբ թո-
ղած պակասութիւններ են, որոնց հե-
տեւանքները այսպէս մեծ և ցաւալի
կ'ըլլան :

Դուցէ մեր մէջը կայ այնպիսի մարդ
մը որ մէկ պակասութիւն մը արգելք
կ'ըլլայ իրեն նախախնամութեան մարդ
ըլլալու :

Եերեցէք որ աս ալ ըսեմ. երբոր մէ-
կը երկրիս վրայ մեծութիւն մը առած
ըլլայ . երբոր մէկը Աստուածմէ առած
ըլլայ ընկերական վիճակի, բնաւորու-
թեան կամ հանձարոյ բարձր ձիրքերը,
այնպիսին ոչ երբեք բաւականապէս
ինքն իր պատիւը կը պահէ :

Ամենէն պատիկ պակասութիւններն են որ մեծ մարդիկները կը պատիկցընեն ու կ'աւրեն :

Դրսուանց թեթև երեցած պակասութիւններուն մէջ մէկ հատ մը կայ , որ Ֆենելոն իշխաններուն վրայ շատ վար կը զարներ , և թէպէտ շատ անգամ աչքի ալ չզարնէ և անով անմեղագրելի ալ ըլլայ , բայց սակայն խիստ մեծ վնասակար բաներէն մէկն է հասարակաց և տէրութեան մարդկանց վրայ . և հիմայ շատ կը տեսնուի նաև բարի մարդկանց վրայ ալ :

Այս է շատ բնինուրոյն ըլլալ . շատ ինքը զինքը մտածել : Այս , այսօրուան օրս բարի մարդիկ ինքնուրոյն են և շատ իրենք զիրենք կը մտածեն :

Վսիկայ հիմայ ընդհանուր եղած սպակասութիւն մ'է . ասիկայ մեր ժամանակուան ծանր թշուառութիւնն է , և ափսո՞ս որ մեր ժամանակը այս տկարութեանը չքմեղութիւնն է :

Ո՞եր խեղձ հայրենեացը մէջ այն շափ կործանմունքներ և ձախորդութիւններ եղան , որ ամէն մարդ սարսափած իր տունը կը քաշուի , իրեն առանձին բաները կը հոգայ . կերպով մը իր բաներուն մէջ կ'ընկըզմի , և կը նայի որ մինակ զանոնք ազատէ :

Բայց բնէ կը դառնայ հասարակաց օգուտը և փրկութիւնը . ով է որ արիութեամբ զայն կը մտածէ . ով առանց ինք զինքը մտածելու անոր կը նուիրէ . ով՝ նուիրէ ալ , դեռ ինքը զինքը չփնտուեր :

1 Ֆենելոն Պուրկոյնի գքսին այսպէս կը գրէր .
Ամէն բանէ վեր զգոյշ կենաս որ քու քանցդ չի
հետեւիս . ասիկայ թշնամի մըն է որ բնչուան մահ
, ամէն տեղքու հետգ կը տանիս . քեզ ինորհրդա
, կից կ'ուզէ ըլլալ , և եթէ իրեն խորհուրդներուն
, ականջ կախես , գիտնաս որ քեզի մասնիչ կը լ
լսյ : Քմազարդ բնաւորութիւնը մարդուն ձեռ
, քէն կը փախցընէ յարնար տոփթները . աղայա
, կան հակամատութիւն և ներհակութիւն մար
դուս կուտայ , որով փոխանակ մեծամեծ օգուտ
, ներով վեստ կ'ըլլայ . ամենէն սլաքիկ պատճառ
, ներով մեծամեծ գործքերու վճիռ առ կու
, տայ . հանձարը կը մարէ , քաջասրտութիւնը կը
, թուլցընէ , զմարդ փոփոխամիտ , տկար , վատ և
, անասանց կ'ընէ : Այս է պատճառը որ աւելի կ'ու
զեն մինակ ըլլալ ու տկար , քան թէ ուրիշ մէ հ'ա
երկորդ ըլլալ ու գորաւոր :

Իմէնն ալ առանձնացեալ կեցեր են . ամէնն ալ ինքնուրոյն կեցեր են . և անոր համար ամէն բան տկար է :

Քիչ մը առաջ կ'ըսէին թէ չարա . գործները չարութիւն ընելու կը միաբանին : Այսկու առաքինի մարդ չես գտներ որ միշտ միաբանին աղէկութիւն ընելու :

Այս բանը իրաւ է . նաև ամենէն աւելի իրենք զիրենք նուիրովներուն վրայ :

Շարին կ'ուզեն , բարին ընելու իրենք զիրենք կը նուիրեն , բաւական է որ մի նակ ընեն :

Բայց ինքը զինքը մտոնալ , շատերոն ընել բարիքը , միաբանութեամբ մեծամեծ բաներու ինք զինք նուիրել , մէկ սրտով և իրարու ձեռլնտուութեամբ , ասկէց գժուարագիւտ բան չի կայ :

Յաւալի ժամանակ , որ երկու բարի մարդ չես տեսներ , որ ուզենան միատեղ մէկ գործքի մը վրայ աշխատիլ . որ ամենապատիկ պատճառներ արգելք կ'ըլլան մեծամեծ գործքերու . որ շահախնդրութիւնը և բնինուրոյն մարդիկ կը տիրեն և հասարակաց օգուտն ու մարդիկը մէջերնին կ'ընկըզմեն :

Դրաւցընէ չեմ ուզեր նախատինք ընել իմ ժամանակիս և իմ հայրենեաց . գիտեմ այսօրուան օրս ալ գեռ շատ

1 Ինչո՞ւ համար նոյն իսկ Եկեղեցւոյ մէջ , հոգեոր ընկերութեան մէջ , քահանայք , ազիններն ալ , խիստ գժուարարութեամբ միաբանական կենաց կը յարմարին , որ եկեղեցականաց ուժը տասնպատիկ կ'աւելցընէ , և մեծ գիւրութիւն կ'ըլլար աւելի լաւ կերպով բարեկը ընելու ժողովրդապետութեան մէջ և բարեբարութեան գործոց կողմանէ : Ինչո՞ւ համար այս միաբանական կեանքը , յետ այն շափ իրեն օգտաակարութեանցը և գիւրութեանցը : Արոնցմէ զուրկ կը մնայ մինակ մնացողը , ինչո՞ւ այս շափ քիչ կը գտուի : Վասն զի միաբանական կենաց մէջ պէտք է մէկանց կենալ , բարիքը մէկանց ընել : Ինք զինքը մոռնալ , շատ անգամ ուրիշ հոգաւորութիւնը այնչափ տղող գամափակութիւնը այնչափ գործքէ : Վասն վիրօք ըստ ինքեան շատերու աշխատութիւն է : Ինչո՞ւ համար ամէն աեղ գիւրաւոր գործքէրը , ինչ պէս օրինակի համար , քրիստոնէական վարդապէտութիւնը բաժնած , զատած , կտոր կտոր ըստ է , այս ինքն ակարացուցած , նուաստացուցած , խեղձցուցած է : Այս է պատճառը որ աւելի կ'ուզեն մինակ ըլլալ ու տկար , քան թէ ուրիշ մէ հ'աերկորդ ըլլալ ու գորաւոր :

մարդիկ կան որ օգտակար ըլլալու և
մեծամեծ ծառայութիւններ ընելու
պէտք եղած բաները կ'ստուծմէ ընդու-
նած են . բայց իւրաքանչիւր իր չքմե-
ղութիւնը , իր պատճառակը կամ պատ-
ճառը ունի :

Այս աւելին ըսեմ . յիսուն տարուշնէ,
ի վեր մէջերնիս մարդիկ եղան զօրոնք
բնութեան ձիրքերը և մտաւոր բարձր
դաստիարակութիւնը հանձարեղ մար-
դիկ ըրեր էին : Այս բանիս տարակոյս
չի կայ : Բայց մէկ գէշ բարոյական դաս-
տիարակութիւն մը զիրենք գոռոզ ան-
ձնահաճութեամբ մը լցուցեր էր . և
սոբարտաւանութիւնը կործանեցզհան-
ձարը , և ասոնց անկումը զարհուրելի
եղաւ :

Ա երջապէս ամէն կողմանէ մարդիկ
պակաս են . և աչա ասոր համար զրե-
թէ ամենայն կրօնական կամ ընկերա-
կան դործքերու պէտք եղած մարդիկը
կը պակսին . ասոր օրինակ մը բերեմ :

Ուսման օրէնք մը ընդունեցանք . շա-
տերը կը վախեն որ այս օրէնքը բաւա-
կան չէ , և այս պատճառաւ շատ աղա-
ղակ բարձրացուցին որ գուցէ անպա-
տեչ էր :

Ումանք ալ կ'ըսեն թէ օրէնքը բաւա-
կան է , բայց մարդիկ բաւական չեն :

Վարդիկ են որ կը պակսին՝ այս օ-
րէնքը և իրեն տուած ազատութիւնը
օգտակար կերպով բանեցընելու :

Վարդեօք աղէկ դատաստան կտրեց:
Հիմայ փորձը կը հաստատէ : Ձևէ որ
մարդ եղած ըլլար , հիմայ որ կը խօսիմ ,
Դաղղիայն՝ քրիստոնէական դաստիա-
րակութեան դպրոցներով , ազատ վար-
ժոյներով լեցուած կ'ըլլար , և գաղ-
ղիացի մանկունք ազատած կ'ըլլային .
կրօնաւորաց միաբանութիւնները և կը-
զերք , փախանակ ասդիս անդին քանի
մը գալրոյներ բանալու , որոնցմէ շատե-
րը գուցէ շատ նեղութեամբ առաջ
կ'երթան , կրնային այդ օրէնքին ձեռն
տուութեամբը ամենայն ուղղափառ ըն-
տանեաց փափաքը գոհ ընել , և հազար
ու մէկ դպրոցներ բանալ , որոնց որ այս
օրուան օրս կարօտ էնք :

Բայց , ափսոս , չեմ կրնար ծածկել .
տրամաբանից ըսած ախտաւոր շրջանին
մէջն ենք ինկած , դաստիարակութիւ-
նը միայն կրնայ կազմել մեզի այն մար-
դիկները , որոնց որ կարօտ էնք . և այն
մարդիկները միայն , որոնց որ կարօտ
ենք , կրնան տալ այն դաստիարակու-
թիւնը՝ որ մեզի հարկաւոր է :

Այս ախտաւոր շրջանին չենք ազա-
տիր մինչեւ որ հրաշալի Ճիկն մը մտաց ,
նուիրմանն և քաջասրտութեան շրլայ :

Այս բանս ըրին եօթնետասներորդ
դարուն սկիզբը : Այս ատենն ալ վիճակ-
նին հիմնակուշնէ լաւ չէր :

Բայց լաւ նայինք , միջակ մարդիկ
չեին որ եօթնետասներորդ դարը կազ-
մեցին և կրթեցին . հասկա սուրբն Ա ին-
չենցիոս Պաւլայեցի մը , Ափշըլիէօ մը ,
կարդինալ Պիերիւլ մը , (Ըլէ մը , և այն
ամէն մեծամեծ դաստիարակները աշ-
խարհական և եկեղեցական մանկանց .
անոնց միտքը , նուիրումը և քաջասր-
տութիւնը շատ աւելի վեր էին քան զայն
որ մեր դարը կրնայ երեակայել :

Լուգովիկոս ԺԴՅՆ թագաւորութիւ-
նը շատ զարմանալի կու գայ ուշադրու-
թեամբ նայողին . թագաւոր չկար ,
բայց մարդ մը կար . այնպիսի մարդ մը ,
որուն համար Ջենելոն , թէպէտ և իր
բնութիւնը բոլորովին անոր ներհակ ,
բայց այսպէս կ'ըսէ :

Ա ըմանտ Ափշըլիէօ կարդինալը
,, ան ատենը Աւրոպա կերպարանափոխ
,, ըրաւ , և մեր քաղաքական կոխնե-
,, ըուն աւերակները ժողվելով՝ զրաւ
,, Ճշմարիտ հիմնաքը այն պետութեան
,, որ բոլոր մէկաններէն վեր եղաւ :

,, Վարդ Ճնանչնալու համար ծնած
,, էր , և զմարդիկ իրենց տաղանդին
,, յարմար գործածելու , և զանոնք սրբ-
,, տով իրեն կը քաշէր և իր տէրութեան
,, համար ունեցած խորհուրդներուն կը
,, յարմարցընէր :

,, Այսպէս ժամանակը որ ուրիշ ա-
,, նունները կը ջնջէ , անորը կը պայծա-
,, ռացընէ . և քանի որ մեզմէ հեռա-
,, նայ , աւելի լաւագոյն մեր աշքին կը
,, զարնուի .

Ա Եշտասաներորդ գարուն շփոթութիւնները և թշուառութիւններուն մեծամեծ դասերը եօթնետասաններորդ գարուն սորվեցուցին որ տղաքը լաւ դաստիարակէ : Իմենևին մէկը չեղաւ որ Իշխլիքէ ոյի պէս այս բանիս զօրաւոր ձեռնտու ըլլայ , և ասով յաջորդ թագաւորութեան մեծութիւնը պատրաստեց :

Ոմէ որ եկեղեցին չիրցաւ հռովմէական կայսերութիւնը կործանմանէն ազատել պատճառն այս է՝ որ հռովմէական պետութիւնը չուզեց եկեղեցւոյ ձեռքովը դաստիարակուիլ : Իշրբարուները լուրոպայի այս ընկերական քաղաքականութեանը կերպարանքն առին . վասն զի իրենք զիրենք եկեղեցւոյ ձեռքը յանձնեցին որ զիրենք դաստիարակէ :

Լուրոպայի մէջ կը լսուի թէ թագաւորները կործանելու վրայ են : Ինյոյ ես կ'ըսեմ թէ լուրոպայի ազգերն ալ նոյնպէս կործանելու վրայ են , թէ որ դեռ տղոց դաստիարակութեանը անհոգ կենան :

Ինյոյ ինչպէս որ առաջ ըսի , պէտք չէ ամենևին ազգաց վրայէն մարդյոյսը կտրէ : Իստուած զանոնք դիւրաբժշկելի ըրաւ , բաւական է որ իրենք ուզենան բժշկիլ . ասպա թէ ոչ իրենք ալ մարդկանցմէ աւելի անմահութիւն չունին :

Ի քըդ մէյմը հարաւային Իմերիկայի մանր մանր հասարակասպետութեանց վրայ դարձուր : Ի՞նչ խռովութիւն , ի՞նչ տկարութիւն , ի՞նչ խեղճութիւն , ի՞նչ ընկերական անիշխանութիւն :

Մինանք ըսել որ այդ ամենայն հասարակասպետութիւնները ալ ոչընչացան . և գուցէ միշտ նոյնպէս մնան . ինչու . մարդ չունին : Դեռ ինչուան հիմայ մարդ մը չի գտան : Ի՞նոնք որն անունը մինչեւ մեր ականջը կը համնի , յայսնի է որ մարդ չեն :

(Երէ օր կեանքերնին կ'անյնի . մանաւանդ թէ օրէ օր կը մեռնին յեղափոխութեանց ուժովը :

Ի քդեօք Իշաղղիա , լուրոպա ալ այդ իւղախանին պիտի համնին :

Ի քաղաքականացեալ ազգ մը չկայ , որուն համար չկարենայ ըսուիլ թէ Այդ ազգը կործանելու վրայ է :

Ես չեմ զիտեր , բայց կարելի ալ չէ չի մատածել թէ ինչ ձշմարտութիւն կայ (Եսէնցդիէոն ատենազարին աս խօս . քին մէջ , որ իր տղուն կ'ըսէր , երբ լուրոպայոյ մայրաքաղաքները տեսնելու համար իր հօրմէն կը բաժնուէր . “ Ինսա , որդեակ , գնա տես թէ աշխարհքս ” , ինչպէս իմաստութեան պղտիկ չա . ու փովլ մը կը կառավարուի ” :

Ո՞նք մեզի համար ինչ կը բաժնու սել :

Ես բանիս վրայ ես մէկ անժխտելի խօսք մը զրուցեմ :

Ես մոտաց սանձարձակութիւնը , որ տպագրութեան ազատութիւնկ'անուանի , ամէն առաւօտ Իշաղղիոյ մոտառ բական և բարոյական զօրութիւնը կը տկարացընէ : (Ոմէ գրիչք և թէ ընթեր ցողք հաւասարապէս այս բանէս կը հալին կը մաշին :

Եւ յիրաւի : Խօթնետասներորդ գարուն սկիզբը օրագիրները չէին որ այն պէս մեծ , այնպէս զօրաւոր կազմեցին , շարժեցին և կառավարեցին այն մարդիկը , այն քահանայքը , այն տղոց դաստիարակները :

Ես ալ ըսուեցաւ , և ստոյգ է , տպագրութեան ազատութիւնը մոտաց գերութիւն է . տկար խելաց վրայ բռնաւորական լուծ մըն է :

Ճամանակաւոր ընկերութիւնը այս բռնութեան տակը շզմուած մնաց : Կաւ հոգեւոր ընկերութիւնը նեղութիւն կը քաշէ նոյն բռնութենէն : Դեռ աւելի սաստիկ նեղութիւն պիտի քաշէ թէ որ զգուշութիւն չընէ :

Ինչ որ ըլլայ , մեր յոյսը հաստատ է թէ Իստուած Իշաղղիոյ այսպիսի ծանր դասեր անոր համար կու տայ , վասն զի կ'ուզէ անոր իմաստութիւն տալ սորվեցնելիրէն որ ուրիշ ազգաց հասուցած շարեաց փոխարէն դարմանը ինքն ընէ . և մոտաց և որտի մարդկանց , իշղմնանքաւոր և բարեպաշտ մարդկանց օդնութեամբը , զորոնք դաստիարակութիւ-

նը իրեն համար պիտի կրթէ , պահէ զինքը դարձեալ իրը Եկեղեցւոյ անդրանիկ դուստր , և թագուհի քաղաքականութեան :

Այս ամենայն մտածութիւններէն ետեւ , կարծեմթէ զարմանալի բան չէ որ եպիսկոպոս մը որ գրեթէ իր բոլոր կեանքը տղաք դաստիարակելու անցուցած է , և այսպիսի մեծ գործոյ մը շատ աշխատութիւններ և երկար նուիրմանքներ ըրած է , դայ հիմայ ու իր ժամանակակիցներուն դաստիարակութեան վրայ խօսի , այս ինքն մարդ կազմելու այն մեծ արուեստին :

Ինձի խիստ անպատշաճ բան մը երեցած է յուսահատիլ ազգի մը վրայ , որուն իմացականութիւնը 'ի բնէ գեղեցիկ , սիրու բարձր , իրեն բնական զգացմունքները ազնուական և ընտրողութիւնը միշտ իր թեթևութիւններէն վերէ : Կրաւ կարելի է որ Պազզիոյ ժողովուրդը շփոթի , մոլորի . բայց կը բնայ ալ խելքը գլուխը ժողովելնոյն իսկ մոլորութիւնները տեսնելով . և մէկ մեծ և զօրաւոր դաստիարակութիւն մը կրնայ նորէն իրեն դարձընել այն հաստատուն և բարձր միտքը , այն քրիստոնեայ միտքը , որով աշխարհքիս առաջին ժողովուրդն եղած է , և անով դարձեալ իր առաջին առաքինութիւններով կրնայ ձեռք ձգել իր նախնի յաջողութիւնները :

Ուրեմն , ով ազնուական ժողովուրդ , թող ամէնքը քեզի իրենց օգնութիւնը տան և անցնելու ատեննին վճարեն քեզի իրենց պարտքը . իսկ ես կը ցանկամ իմ պարտքս վճարել ընծայելով քեզի խոնարհ ջանքովս ստացած այս իմ նուիրմանց և փորձառութեանցս յիշատակները : Այս հիմակուան սերունդը աղքիւր է ապագայ սերնդոց . այնպէս պատրաստենք զանիկայ , որ թէ որ կարելի է , ապագային հիմակուընէ լաւագոյն ժառանգութեան յոյս տայ :

Պէտք է հօս խոստովանիմ որ այս զիրքը , թէ որ կրնանք այս անունը տալ , շնած գտուեցաւ առանց միտքս դնելու որ շնում : Համանակին երա

գութիւնը , բազմապատիկ զւաղմունքներա , ցաւալից հիւանդութիւն մը ինձի թող չէին տար ոչ հանգիստ և ոչ կարողութիւն զիրք շնուրու : Եւ ասոնք ուրիշ բան չեն բայց եթէ պարզ յիշատակութիւններ և մտածութիւններ որ ունեցեր եմ երբոր երկար ատեն տղոց մէջն էի : Այս մտածութիւնները որ այն ատենը ոմանց համար միայն կը հաւաքէի , բռնապատեցին զիսոր այսօրուան օրս ամենուն ընծայեմ : Վաւցէ զիւրաւայս բանիս հաւանութիւն տուի . բայց այս զիւնալու է որ տղաք բոլոր իմկենացս հոգը և սէրը ըլլալէն վերջը , գեռանոնց վրայ սիրտս պաղած չէ . իմսիրտս տարիիներու բեւան տակը զեռ անոնց համար ծերացած չէ : Ինոնք են կրօնից և հայրենեաց յետին յոյար . այս պատճառաւ ով որ թէ մէկը և թէ մէկալը կը սիրէ՝ չի կրնար դէմ գնել տղայոց սիրոյն և կը կապուի անոնց հետ . և յօս ունիմ որ զեռ իրենց ծառայութիւն մ'ալ ըրած կ'ըլլամ հիմայ հրատարակելովս այն դասերը և մտածմունքները , որոնք որ ատենօք ընտանեբար իրենց կու տայի :

Այս է ահա այս գրուածքիս նիւթը զոր կ'ընծայեմ իմ հայրենեացս տղոցը և անոնց՝ որ մեր մէջը իրենք զիրենք դաստիարակութեան տուած են , և նոյն իսկ իմ հայրենեացս : Այս գործքիս ուրիշ պատճառ չունիմ ըսելիք , բայց եթէ իրեն վախճանը և իր անունը . յուսամոր աւելի մեկնութեան կարօտ չէ : Ուր էր թէ օգտակար ըլլար . այս միայն է իմ իղձս . և եթէ այս իմիղձս կատարուելու ըլլայ , կ'օրհնեմ զլուտուած Պատճառաւ ԱՄԵՆԱՅՑ ԲԱՐԵԱՑ :

